

ՄԱՍԲԱՆՑ ՄՐՀՆԵՐ

(Դիւցազնավեպ)

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԳ

I

Զին բըշեց Մըհեր դէպ՝ Մըսրայ բաղաբ .
 (Օղն հեղծուցիչ էր, արեւը կըրակ).
 Մըսրայ երկիրն էր անապատ անափ,
 Կը սողար նեղոսն զերդ խոշոր վիշապ,
 Դէմն իր կանգնեցան բառ'սուներկու դեւ,
 Ամէնքն ալ հրակայ եւ ամէնքն ալ սեւ .
 Կանչեցին «Ո՞վ ես դուն, այ անխելք մարդ,
 «Որ կու գաս ոտքովդ իյնալու թակարդ .
 «Միթէ լըսած չե՞ս դուն անունը մեր,
 «Թէ չէ կը կարծես ինքզինքդ անմեռ . . . » :
 Մըհերն համբուրեց 'թուրը կայծակի',
 Դիմացը կեցաւ բառ'սուներկուքին,
 Գոռաց «Չեմ լըսած ես անունը ձեր,
 «Իսկ դուք լըսա՞ծ էք թէ ով է Մըհերն» :
 «Մըհեր» անունը երբոր լըսեցին,
 Քառ'սուներկուքն ալ ծունկի չոքեցին .
 «Մենք ըստրուկներդ ենք, դուն եղիր մեր տէրն,
 «Ի՛նչպէս զիտնայինք թէ դուն ես Մըհերն :
 «Եղբայրներ ենք մենք քառասուներկու,
 «Սիրով օղակուած ամէնքս մէկմէկու .
 «Դուն ալ, կ'աղաչենք, եղիր մեզ եղբայր . . . » :
 «Ի՛նչ ազգէ էք դուք, ո՞ր է ձեր աշխարհն»,
 Հարցուց Մըհերը լուրջ ու մըտախոհ,
 Բայց դէմքը արդէն յաղթութեամբը գոհ :
 «Հալէպ բաղաբին մեր հայրն էր արքան,
 «Գըլխին ունէր թագ ու ձեռքին մական,
 «Պալատներ ունէր փարթամ ու շքեղ,
 «Մեր բոյրն է հիմա գահին՝ իրեն տեղ . . . »
 Ըսին դեւերը : Մըհեր զարմացած
 «Ի՛նչպէս կին է որ հօր տեղն է անցած,
 «Քառ'սուն եղբոր մէջ, ի՛նչպէս կ'ըլլայ որ
 «Կին մը գահ նըստի իրրեւ թագաւոր»,
 Ըսաւ . «Տե՛հ ելէք-երթանք մէկ տեսնենք» :
 «Դուն անցիր առաջ, կը հետեւինք մենք»,
 Ըսին դեւերն ու ձիերը հեծան,
 Իրար հտեւէ կարգով շարուեցան :

II

Կը բըշեն դէպի Հալէպի բաղաբ,
 (Օղն հեղծուցիչ էր, արեւը կըրակ).
 Մըհերն առջեւէն, հտեւէն դեւերն,

Ու ճամբան անծայր, հագիւ կէսն են դեռ,
 Ու ճամբան անծայր, շուրջն ամայութիւն,
 Ո՛չ մարդ կ'երեւի, ո՛չ ալ անասուն,
 Ո՛չ վայրի գագան, թրուչուն կամ սողուն:
 Դեւերէն երկուքն մէկէն գատուեցան,
 «Չենք գար մենք» ըսին, փախան-հեռացան:
 Արդէն ուշ էր երբ իմացաւ Մըհեր,
 Ար զոյգն այդ էին Կոսպատ'նի թռուներ:

III

Ու եկան հասան Հալէպի քաղաք,
 Տուններն ամայի, դուռները խորտակ,
 Փողոցներուն մէջ ո՛չ կատու, ո՛չ շուն,
 Ո՛չ մանկանց ճիչեր, ո՛չ կիներ ժըպտուն...
 Դացին ու մըտան պալատ մը հըսկայ,
 Տեսան հոն ալ մարդ-մարդասանք չը կայ:
 Տաս ջրուալ ալիւր կար հոն, մէկ անկիւնն.
 Մըհերը պատուէր տալով դեւերուն,
 Ըսաւ, «Ես մընամ հոս խըմօր շաղեմ,
 «Մէկերնիդ երթայ մեռն փայտ քաղէ,
 «Ուրիշ մը երթայ ջուր կապէ առուն,
 «Միւսներդ գացէք լեռները հեռուն,
 «Վայրի ոչխարներ բըռնեցէք-բերէք,
 «Իրիկուան ընթրիքը հոս պատրաստենք»:
 Ըսաւ, դեւերը հընազանդ-հըլու,
 Լեռները գացին ոչխար որսալու:
 Մէկն ալ անտառը գընաց՝ փայտ կըրէ,
 Ուրիշ մ'ալ գընաց որ ջուրը բերէ.
 Մըհերն ալ նըստաւ ալիւրը մաղեց,
 Ու ջուրն երբ եկաւ խըմօրը շաղեց:

Մէկն եկաւ տասն սայլ փայտը շալակին,
 Միւսներն երեսնութ ոչխարներ գարկին:
 Բերաւ ամէն մէկն կախած իր ուսէն:
 Առուէն արդէն ջուրը կը հոսէր.
 Յետոյ հըրաման առին, դաշտ գացին,
 Մըհերը մընաց այնտեղ առանձին:

IV

Մըհերը ելաւ նըստաւ դուռին մօտն,
 Թարբմ հացին ու խորովածին հոտն,
 Մինչեւ հեռուներ տարածուած՝ արդէն,
 Կը սպասէր ան հոն որ դառնան դաշտէն:
 Պառաւ մը եկաւ ու կեցաւ իր քով,
 «Բեռու տղայ, ըսաւ, քու օրըդ բարով:
 «Երեք օր է որ բան չեմ կերած ես,
 «Բան մը տուր ուտեմ, Աստուած օրհնէ քեզ,
 «Ծըլիս ու ծաղկիս» ըսաւ Մըհերին:
 Մըհեր, պառաւին տալով բանալին,

Ըսաւ, «Գրնայ ներս, ընթրիքը պատրաստ
Պիտի գրտնես հոն, կեր որքան կըրնաս»:
Ներս մըտաւ պառաւն ու դուրս չելաւ ալ,
Մըհերը դուրսը ըսպատեց երկար:
Ըսաւ «Մէյ մ'երթամ տեսնեմ ի՛նչ կ'ընէ».
Գաղտուկ ներս մըտաւ Մըհերն, ի՛նչ տեսնէ,
Ո՛չ միս մընացեր, ո՛չ հացի կըտոր,
Ո՛չ մորթեր բուրդոտ, եւ ո՛չ իսկ ոսկոր:
Կեցաւ պահ մը ան զարմացած, ապշած,
Պառաւը անդին բերանն լայն բացած,
«Ամէնը կերայ դեռ անօթի եմ,
«Բարով եկար դուն, քեզ՝ ալ պիտ' ուտեմ».
Ըսաւ ու ցատկեց Մըհերին վըրայ,
(Կարծես ըլլային աչքերը քուրայ):
«Վա՛յ քեզ, անիծուած, մարդակեր պառաւ»,
Գոռաց Մըհերն ու ապտակ մը զարկաւ,
Պառաւին գըլուխն ուսնն վար ինկաւ:

V

Օրը վերջապէս եղաւ իրիկուն.
Դեւերը դարձան, եւ տեսան տըրտում,
Դուռին մօտ նըստած, կ'ըսպատէր Մըհեր.
«Ի՛նչ ունիս» ըսին, «ի՛նչ է պատահեր»,
Ու հաւաքուեցան ամէնքն անոր շուրջ.
«Ի՞նչու ես այդպէս տըխուր, լուռ ու մունջ,
«Թէ չէ Սասունն է բու միտքը ինկեր,
«Թէ չէ մէկն հեռուն քեզի կ'ըսպատէ.
«Եղբայրներ ենք ալ, մի պահեր, ըսէ.
«Մարդ ենք ամէնքս ալ, ունինք մեր ցաւեր,
«Տէ՛հ, Մըհեր, ըսէ՛, ցաւը չեն պահեր»...»: —
Ներս երթանք տեսէք ինչ է պատահեր,
Ըսաւ Մըհերն ու զանոնք ներս տարաւ,
Գրնաց սըրահին մէջտեղ կանգ առաւ:
Եւ ցուցուց հացին տաշտերն պարպըւած,
Բառասուն կանթնոց կաթսան շըրջըւած.
Ցուցուց պառաւին մարմինն հոն փըռուած,
Ցուցուց գըլուխը աչքերը լայն բաց.
Յետոյ ամէն բան պատմեց դեւերուն...
Ու երբ վերջացուց ան իր պատմութիւնն,
Դեւերն, ամէնքն ալ, լայն շունչ քաշեցին,
Եկան Մըհերի ձեռքն համբուրեցին.
— Ըսին «Իսկ ճիմա դուն մըտիկ ըրէ.
Այս էր մեր քոյրը, իր ծընած օրէն
Մարդակեր էր ան, նոյնիսկ մեր հայր-մայր
Անի է կերեր... անթիւ, անհամար»,
Մարդ, կին ու մանուկ, երիտասարդ, ծեր,
Այս անաստըւած կինն է յօշոտեր...
Մըսրայ քաղ՝ քէն մինչ Հալէպի քաղաք,
Դուն աչքովդ տեսար անմարդ, աւերակ.

Իր ձեռքէն մենք ալ հագիւ ազատուած,
 Անապատն էինք ապաստան գրտած.
 Երկու դուներն այն որ չեկան մեզ՝ հետ,
 Այս կընող ահէն դարձան-փախան ետ...
 Մըհեր, դուն ես լոկ անվախ ու հըզօր,
 Դուն պիտի ըլլաս մեզի թագաւոր».
 Ըսին դուները ու ծունկի եկան,
 «Դուն մեր փրկիչն ես, ու դուն մեր արքան»:
 Մըհերը այսպէս պատասխան տրուաւ.
 «Շընորհակալ եմ, եւ գոհ եմ իրաւ,
 Սակայն ուրիշի գահին չունիմ աչք,
 Լըսեցէք ուրեմըն դուք իմ փափաք,
 Էն մեծը ձեզմէ կարգենք թագաւոր...
 Ես Պաղտատ կ'երթամ իմ մեծ հօրեղօրօր
 Գերեզմանն ուխտի...» բայց ամէնքը մէկ,
 Ըսին, «Պիտի բեզ մինակ չը ձըգենք»:

Ու մեծ եղբայրը թագաւոր ըրին,
 Միւս բոլորը ելան Մըհերին
 Հետ ճամբայ ինկան դէպ՝ Պաղտատ քաղաք.
 Օղն հեղձուցիչ էր, արեւը կըրակ:

(Շարունակելի)

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

... ԵՐԲ Կ'ԵՐԹԱՆ ԾՈՑԸ ԼՈՅՍԻՆ

Եթէ երբեք տառապանքն է օրէնքը այս կեանքին,
 Ու դառնութիւնը մարդուն ճակատագիրն անյեղի,
 Եթէ երբեք անբաժան է ժպիտէն լացն աղի,
 Ու շաղախուած է արեամբ ու քրտինքով հացը մեր,

Եթէ նիւթին պաշտամունքն ու նահանջը հոգիին
 Մարդկային կեանքն օրէ օր կը վերածեն բառի,
 Եթէ հաւատք, սրբութիւն կ'ոտնակոխուին անհարկի,
 Ու կ'ուրացուին արժէքներ, իրաւունքներ կ'անտեսուին...

Կան բայց այսօր տակաւին անհատներ՝ կեանքը որոնց
 Պայքար մըն է աննահանջ արդարութեան ի խնդիր.
 Կան դեռ այսօր, այո՛, կան, Սուրբ Հոգիէն կայծ մ'անմեռ.
 Հոգիներուն խորն իրենց պահած Լուսոյ Որդիներ:

Կային անոնք, կան այսօր, ու պիտ' ըլլան ալ ընդմիշտ
 Արդարութեան կրակով վառուած անկեղծ հոգիներ.
 Ի՛նչ փոյթ նոյնիսկ թէ անոնք միշտ ուրացուին, հալածուին,
 Բաշխելէ ետք լոյսն իրենց երբ կ'երթան ծոցը Լոյսին...: